

այսինքն Սինացին : Ամէն մարդ կարծէ թէ միայն ինքը աստուած մը ունի , կամ թէ միայն իր մատուռը կամ իր աշխարհը կը բնակի : Ո՞ր և իցէ ժողովուրդ կարծէ թէ իր տաճարներուն մէջ պիտի ամփոփուի անիկայ , որուն որ աս երեւլի աշխարհը ալ չըաւեր : Ի՞նյոյ չկայ Այստուծոյ շինած տաճարին պէս՝ ուրիշ տաճար մը , ուր ամէն մարդիկ միաբան կը ժողովուին : Աշխարհիս մէջ ո՞չչափ որ տաճար կայ , ամէնն ալ բնութեան տաճարին նմանցընելով շինուած են : Ը ատերուն մէջ ալ կը գտնուին աւազաններ , սիւներ , գմբէթներ , կանթեղներ , արձաններ , արձանագրութիւններ , օրինաց գրքեր , զոհեր , սեղաններ ու քահանաներ . բայց ո՞ր տաճարին մէջ ծովուն պէս ընդարձակ աւազան մը կամ օրհնեալ ջրի աման մը կայ՝ որուն ծայրը Ճոթը չերեար . ուր կը գտնուին անտառային ու պտղատու ծառերուն նման գեղեցիկ սիւներ . ուր երկնքին պէս բարձր գմբէթ մը . ուր արեւուն նման լուսաճանչ կանթեղ մը : Ո՞ւր կրնանք գտնել զգայուն էակներու պէս արձաններ որ մէկզմէկ կը սիրեն , մէկմէկու կ'օգնեն , իրարու հետ կը խօսին . բնութեան բարիքներուն նման արձանագիրներ ուր կրնանք գտնել . մեր երախտագիտութեանը վրայ հիմնած Այստուծոյ սիրոյն , ու մեր շահուն վըրայ հաստատուած եղբայրսիրութեան նման՝ ընդհանուր օրինաց գիրք մը ուրիշ ուր կրնանք գտնել . ի՞նչ աւելի հածոյական զոհ կրնայ ըլլալիրեն՝ քան թէ մեր օրհնութիւնները որ կ'ընենք մեղի ամէն բան տուողին , և ան զըրկմունքները որ յանձն կ'առնունք անոնց համար որ մեղի մասնակից ու կենակից են . վերջապէս բարի մարդու մը սրտէն աւելի ի՞նչ սուրբ խորան կրնայ ըլլալ , որուն քահանան ինքն Այստուծոյ է : Այստի մարդս ո՞չչափ որ Այստուծոյ կարողութիւր մեծցընէ , այնչափ աւելի կրնայ զանիկայ ձանչնալ . և ո՞չչափ որ մարդկանց վրայ

գթասիրտ ըլլայ , այնչափ աւելի անորքարութեանը կը մօտենայ : Ուրեմն ով տիեզերաց մէջ տարածուած Այստուծոյ լոյսը կը վայելէ , պիտի չարհամարհէ ու ոտքի տակ չառնէ ան աւելորդապաշտ մարդը որ իր կուռքին վրայ կը տեսնէ ան լուսին մէկ մասը , և ոչ ալ ան լուսէն բոլորովին զրկուած մարդը<sup>1</sup> . վախնալով որ ըլլայ թէ իրեն հպարտութեանը պատիժ՝ հանդիպի ան բանն որ աս փիլսոփային հանդիպեցաւ , որ արեւուն լոյսը բոլորովին իրեն քաշել ուզելով՝ աչուըները կորսընցուց , ու ինչուան գերիի մը կանթեղին կարօտ մնաց : Այսպէս խօսեցաւ կոնֆուկիոսի աշակերտը , և խաչուեին մէջ եղող մարդիկն որ իրենց կրօնքին գերազանցութելը վրայ կը վիճէին , լուիկ մնջիկ մտիկ ըրին իրեն ըսածին :

ՊԵՐՍԱՐՏԻՆ ՏԸ ՍԿՆ-ՓՒԵՐ

### ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

#### ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ա ԷՌԱՎԱՐ ՏԱՐԻՆ ԲԱՐԵՆ ու ԲԱՇՆԻՇԸ , և ԽԱՆՔԱՆԱՀԱՅԻ ու ՎԱՐԺԱՆԻՄԱՅԻ գետնաշրջը :

Հ ՐԱԲՈՒԽՆԵՐՈՒՆ Ի՞նչ ըլլալը և գետնաշարժին պատճառները ուրիշ անգամ տեղնիտեղը օրագրիս մէջ գըրած ըլլալով<sup>2</sup> , հոս այսչափ միայն կ'իմացընենք որ Ա Եսուվլեռը երկարատեն միակերպ ծուխ հանելէն ետքը աս տարիյուլիսի մէջ յանկարծ դադ-

1 Պերնարտէնին աս խօսքը դիւրաւ կ'արդարանայ , թէ որ Ճշմարիտ քրիստոնեան խեղճ մոլորահաւատները չանչնարդէ . թէակտ և անոնց մոլորութիւնները դատապարտէ . և իր բերած օրինակը իրաւ շատ գեղեցիկ և բաւական է բնական լուսով զԱստուծ ճանչնալու : Միայն թէ աս ալ յայտնի է որ Այստուծոյ ցցուցած Ճշմարիտ կրօնքը պէտք է որ սորվինք ուղղափառ եկեղեցիէն , և զայն միայն պաշտպանենք , ու թէ որ կրնանք՝ ուրիշներու ալ հաղրդենք :

2 Տես Հատ . Ա . Երես 8 և 225 :



Ա բառուն բերած է :

ըեր է , որ գէց նշան է , ու քամի մը օրէն նորէն սկսեր է բանիլ . և թէ-պէտ բոց չի հաներ՝ բայց կրակած լաւան սաստիկ յորդութեամբ կը վազէ բելնէն : Տարակոյս չկայ որ ասոր դադրելուն ու նորէն բուլնկելուն հէտ . մեծ կապակցութիւն ունի ան գետ-նաշարժն որ օգոստոսի 14<sup>ին</sup> սկսաւ ինոսքանային ու քովի գաւառներուն

մէջ , ու ատեն ատեն սաստկանալով՝ բոլոր բնակիչները սարսափեցուց : Եւ ելի մեծ վսասները լիվորնօ ու Փիզա քաղաքներուն եղաւ . վաթսուն հոգիի չափ փլատակներուն տակը մեռեր են , հարիւրաւոր մարդիկ ալ վիրաւորուեր են . շատ շենքեր փլեր են , շատն ալ ձաթը ըռտեր ու աւրուեր են : Տեղ տեղ նաւթոտ ու ձիւթոտ

ջրեր բխեր են գետնեն , քանի մը ջըր հորներու ջրերը քաշուեր ու ցամքեր են , ցամքած ջրհորներ ալ ջրով լեցուեր են : Խնչուան նոյն ամսուն ետքերն ալ ատեն ատեն թեթև շարժ մը կ'ըլլայ եղեր ան գաւառները :

Հուլիսի 29<sup>ի</sup> նաև Պերմանիայի ՓրանքՓորթ քաղաքն ու մօտ տեղուանքը շարժ եղեր է . ու թէպէտ մեծ վնաս մը չէ ըրած , բայց զանազան զարմանալի երեսիթներ հանդիպեր են : ( յրինակի համար , պատիժամացոյց մը շատոնց դադրած է եղեր , ան շարժմունքէն սկսեր է բանիլ . զանգակատան մը զանգակը վեց անգամ զարնուեր է ինքիրմէ . ջրհորի մը ջուրը բոլորովին ցամքեր է . շատ մը ոչխարներ կեցած ատենին բաց տեղ մը , յանկարծակի սկսեր են ցատքըտել . չները շփոթած՝ սկսեր են ասդին անդին վազուրուտել . թւչունները վանդակներուն մէջ մէկդիէն մէկալդին զարնուեր են , մէկ քանին ալ մեռեր են : Ի՞ս ստոյգ է որ օդին փոփոխութիւններն ու այսպիսի կարգէ գուրս երեսիթները շատ մեծ ազդեցութիւն ունին կենդանեաց վրայ :

### Ո շնչենասոր սառերու ու յետերու Հրայ :

ԶՄԵՌԸ ԵՐԲՈՐ ցուրտը խիստ սաստկանայ , անանկ որ ցրտութեան աստիճանը զրոյէն վար ըլլայ , երկրիս վրայ եղած ջրերուն մեծ մասը կը սառի , ու հաստատուն մարմին կը դառնայ . բայց աւելի հանդարտ կեցած ջրերն են սառ կապողները՝ քան թէ անոնք որ միշտ շարժման մէջ են կամ կ'ալէկոծուին . և աս շարժման պատճառաւն է որ սրբնթաց գետերը և ուրիշ ջրերու երագ ընթացքները խիստ քիչ անգամ կը սառին :

Երկու բարեխառն գոտիներու մէջ տեղ գտնուած ծովերը՝ իրենց եղերքներէն զատ ուրիշ տեղ սառ չեն

կապեր , թէպէտե ձմեռը խիստ սաստիկ ըլլայ . բայց ինչպէս որ յայտնի է՝ հասարակածէն որչափ աւելի երկրիս բեկոներուն մօտենանք՝ այնչափ աւելի ցրտութիւնը կը սաստկանայ , և աս պատճառաւ հոն տեղուանքի ծովերն ու նաև ցամաք երկիրները սառերով ծածկուած են :

Հիւտիսային բեկոնին տակը եղած ծովերուն մէջսառերը լայնութեան 70 աստիճանը կը տարածուին . իսկ հարաւային բեկոնին տակի ծովերուն մէջ ալաւելի հեռու : Ի՞ս սառերուն կտորուանքը այնչափ մեծ են՝ որ ահագին լեռներ կ'երենան : Արդիկ շատ անգամ փորձեր են աս սառնամանիքներէն մէկ կերպով մը անդին անցնելու , բայց ձար չէ եղած : Փարբի անունով երեւելի նաւապետը 1820<sup>ի</sup> հիւտիսային լայնութեան ինչուան 75 աստիճանին տակը գնաց , ու հոն իրեն դիմացը ելան խիստ մեծ ընդարձակութեամք սառնեղէն դաշտեր , որոնց մէջտեղուանքը ջրեր ալ կային :

Ի՞մառը բարեխառն գոտիներու մօտեղած սառերը քիչ մը կը հալին , ու ծովուն ալիքները ասոնց զարնելով՝ մեծամեծ կտորներ իրարմէ կը բաժնուին , ու ծովուն մէջի ջրին ընթացքները զասոնք ինչուան այրեցած գօտիին տակի ծովերուն մէջ կը բերեն . հոն ալ երկայն ժամանակ դիմանալէն ետև հազիւ թէ կը հալին :

Ո շանթենաւոր ձիւն կ'ըսուին՝ տարին տասուերկու ամիսառանց հալելու մէկ տեղ մը կեցած ձիւները . անանկ որ ամէն տարիի նոյն տեղոյն վրայ նորէն ձիւն իջնալով՝ ոչ երբէք ան տեղին հողը երեցեր է . ասանկ են Ի՞մերիկայի մէջ Վորտիլեան լեռներուն գագաթները , Եւրոպայի մէջ Պիրենեան ու Լալեան լեռներուն բարձր ծայրերը , Ի՞սիայի մէջ մեծամեծ գօտիներու բարձր կտորները , Հայաստանի մէջ ալ Լրարատ լեռը : Ի՞ս բանիս պատճառը յայտնի է . վասնզի մթնոլորտին վերերը շատ աւելի